



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

# ՀՍԱՐԱՆ

ՀՈԳԵՇԱՀ ՊԱՏՄՈՒԹԵԱՆՑ

ԵՎ

ԽՐԱՏԱԿԱՆ ԲԱՆԵՑ,

ԵՎԱ ԵՒ

ՊԵՍ.ՊԵՍ ԿԵՆՅԱՊՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՑ.

Ա.Ի.Ա.Գ ԵՐԿՈՒՇ Ա.Բ Թ.Ի.

Տպագրեալ

Հրամանաւ Վեհափառ Տեառն

ՏԵԱՐԻՆ ԳԵՈՐԳԱՅ Դ,

Աստուածընտիբ Կաթողիկոսի Ամենայն Հայոց.



Ի ԹԵՌԴՈՍԻՑ,

Ի Տպագրական Խայխանական Ուսումնարանին.

1868 = ԱՅԺ.

731-62

ԶԱՍՏԱՅԻ զայտոսիկ ի խնդրոյ եւ ի յարդու-  
րանաց Եկեղեցական Եղբաց ոմանց Երկա-  
սիրեալ, եւ արդեամբ Վահմապատի ՄԿՐՏԻՉ  
ՊԵՅԻ ԿՈ.ՌՈ.ՊԵՏԵԱՆ ՌԵՒԶԵԱՆՑ սպագրեալ  
ընծայեմ ի վայելու տօնապիրաց եւ ուսումնա-  
տենչ մերագինեաց.

Ի Մարտի 1868  
Ի ԹԵՂԴՈՍԻԱ



563-2013

2  
L-85

ԱԽԱԳ ԵՐԿՈՒՅՆԱԲԹԻ.



Օթնեակ մը՝ այսինքն մէկ շաբաթ կայ  
տարւոյն մէջ որ ամենայն քրիստոնէից  
համար մեծ եւ ուռը շաբաթ է. եւ այս  
է Մազկազարդի կիւրակիէն մինչեւ  
Զատիկ եղած միջոցը։ Այս շաբաթը  
մեր եկեղեցւոյն սովորութիւնն է ա-

նուանել աւագ շաբար, որ ասել է մեծ կամ  
գիւտոր շաբաթ։ Յոյնք անուաներ են նաեւ շարշա-  
րանաց շաբար. Լատինացիք՝ մեծ կամ աւագ շաբար, սուրբ  
շաբար, արձակման շաբար։

Հին ատենը, — ոմանք կասեն թէ մինչեւ ութե-  
րորդ գարը, մինչեւ ասկից գրեթէ հազար Երկու-  
հարիւր տարի առաջ, — քանի որ քրիստոնէից մէջ  
բարեպաշտութիւնն ու ժամանիրութիւնը առելի էր,  
բոլոր այս աւագ շաբաթը ծայրէ ի ծայր մեծ տօնի  
պէս կպահուէր։ Քրիստոնեայք այս եօթը օրս ամէն  
տեսակ աշխատանքէ կդադրէին, առաւօտ իրիկուն  
եկեղեցի կերթային, պահքը եւ ծոմապահութիւնն  
առելի կսասակացընէին, տաք կերակուր ամենեւին

չէին ուտեր. խոստովանութեամբ եւ ապաշխարութեամբ կպատրաստուէին սուրբ հաղորդութիւնն ընդունելու՝ արձակման օրը, որ է աւագ հինգշաբթին. թագաւորներն ալ շատ յանցաւորներու պատիժները կվերցընէին կամ կթեթեւցընէին :

Յայտնի է որ այժմ գրեթէ ամենայն քրիստոնեայ ազգաց մէջ այս ջերմեռանգութիւնները շատ պակսած են, — որ ցաւալի բան է, — եւ միայն շաբթուս վերջի երեք կամ չորս օրերը տօնի տէս բռնովներ գեռ կգտնուին, մանաւանդ մեր ազգին մէջ :

Ցաւալի բան չէ արդեօք նաեւ այն սովորութիւնն որ շատ տեղ մտած է քրիստոնէից մէջ, որով այս աւագ շաբթուս օրերը կանցընեն՝ միայն իրենց տները գուրս ձգելով՝ ճերմըկցընելով՝ մաքրելով, լուացք անելով, խմորեղէններ պատրաստելով եւ այլն, այնպէս որ եկեղեցի երթալու ժամանակ եւս չեն ունենար: Բայց աւելի եւս ցաւալին ու պախարակելին այս է որ տեղ տեղ նաեւ եկեղեցիներուն ու եկեղեցական սպասներուն մաքրութիւնը այս օրերուս կթողուն լուսարանները, մինչդեռ գոնէ եկեղեցականաց պարտքն էր գիտնալ՝ թէ սուրբ եկեղեցւոյ մէջ աւագ շաբթուն ամէն մէկ օրն ալ իրեն համար խորհրդաւոր ժամերդութիւններ ունի՝ յատուկ յատուկ ընթերցուածներով, աւետարաններով ու շարականներով: Կարծէ ուրեմն որ մեք աւագ շաբթուս երկու շաբթի օրէն սկսիմք մեր այսօրուան լուսարանը, բացատրելով աւուր խորհուրդը եւ կարգացմունքները:

Հայաստանեայց եկեղեցւոյ սովորութիւնն է՝ բոլոր տարւոյն մէջ շաբթուն չորս օրը ի պատիւ մէկ մէկ գասուց սրբոց նուիրել ընդհանրապէս, եւ երեք օրը երեք գլւաւոր տէրունական խորհրդոց կամ մնօրէնութեանց Փրկչին, այս կերպով.

Երկուշաբթի օրը նուիրեալ է ի պատիւ սրբոց Հրեշտակաց եւ Հրեշտակապետաց.

Երեքշաբթին ի պատիւ սրբոց Մարգարէից.

Չորեքշաբթին ի յիշատակ Աւետման սուրբ Աստուածածնին.

Հինգշաբթին ի պատիւ սրբոց Առաքելոց.

Ուրբաթը ի յիշատակ Զարչարանաց եւ Խաչելութեան Քրիստոսի.

Շաբաթը ի պատիւ սրբոց Մարտիրոսաց.

Կիրակին ի յիշատակ Սուրբ Յարութեանն Քրիստոսի:

Այս կարգաւորութիւնը շատ գեղեցիկ խօսքերով կնկարագրէ մեր ներսէս Շնորհալի հայրապետը Արարշական բանին հրաման շարականին ու Նորասեղծեալին մէջ. անոր համար շաբթուն խրաքանչիւր օրը Արարշականին մէկմէկ հատուածը կերպեմք միշտ, կիրակի օրերն ալ Նորասեղծեալը:

Սրգ աւագ շաբթուս օրերն այս ընդհանուր սովորութեան բոլորովին չեն կապուած. Հապա շատը իրենց համար յատուկ խորհուրդներ ունին, որոց մեծ մասը, — աւելի չորեքշաբթիէն մինչեւ կիրակին, — Քրիստոսի Տեառն մերոյ շարչարանաց, մահուան, թաղմանն ու յարութեանը կվերաբերին: — Սկսիմք երկու շաբթիէն:

Աւագ երկուշաբթի օրը ժամերգութեան մէջ կյիշտակուի աշխարհիս ստեղծումը կամ արարչագործութիւնը. անօր հետ ի միասին Ադամայ մեղանչելը եւ դրախտէն դուրս ընկնիլը, որոյ հետեւանքն եղաւ Քրիստոսի Տեառն մերոյ արած փրկագործութիւնը՝ իւր սուրբ շարչարանօքն ու խաչելութեամբը: Եւ ահա այս խորհուրդները կբացատրուին այսօրուան եկեղեցական կարգացմունքներուն, այսինքն սաղմոսներուն, ընթերցուածներուն, աւետարաններուն ու շարականներուն մէջ:

Այս շաբթուս ամէն շարականներն ալ զարմանալի գեղեցկութիւն մի ունին՝ պարզ եւ բարձր իմաստներով, ընտիր եւ ազդու խօսքերով. այնպէս որ շատ հաւանական է այս ազգային աւանդութիւնը՝ որ կասէ թէ այս շարականներուն հեղինակն է սուրբ հայութէն մեր Սահակ Պարթեւ, որոյ շարագրութեան բաղեցն այս շարականներն եւս Շնորհալոյն Ներսիսի շաբթագաներն են:

Տեսէք որքան սքանչելի են, օրինակի համար, այսօրուան Օրհնութեան շարականին այս տունին խօսքեքնը. «Եկայք, որդիք մարդկան, այսօր ողբասցուք «զօրն զվտանդ, որ մերկացաւ մեղօք զփառս Արար» Հին, եւ զգեցաւ զթզենւոյն ծածկոյթ փախանակ ան- «ճառ լուսոյն»: այսինքն «Եկէք, ով աղտմարդիք, լամք ողբամք այսօր մեր հօրը Ադամայ գլխուն եւ կած փորձանքը, որ մեղքի մէջ ընկնելովը հանեց

ձգեց վերայէն Սրարչին իրեն հագուցած փառքը, եւ անձառելի լուսոյն տեղ՝ իւր մերկութեանը ծածկոյթ արաւ ողորմելի թուզի ծառին աերեւները: » Տեսէք ինչպէս այս խօսքէն ետքը կփոխէ յանկարծ հոգեշունչ բանաստեղծը իւր տիսրական ձայնը ուրախութեան ու կասէ. «Գովեցէք զմրդին Աստուծոյ այս «օր ցնծութեամբ, որդիք Ադամայ, որ եկն ի խնդիր «եղեցեալ պատկերին, եւ գտեալ՝ նորոգեաց ի փառս «առաջին պատմուծանին. » — Ցնծութեամբ փառք տուէք այսօր, ով որդիք Ադամայ, Որդւոյն Աստուծոյ, որ եկաւ իւր աւրուած պատկերը փնտուեց, գտաւ ու նորոգեց՝ զարդարեց առաջին փառաւոր հագուստովը»: Յայանի է որ այստեղ կյիշեցընէ մեզի սուրբ հայրապետը աւետարանին երկու իրարու նման առակներն ի միասին, այսինքն կորուսեալ դրամին ու անառակ որդույն օրինակները, եւ Աստուծուդորդւոյն շարչարանօքը կատարուած փրկագործութիւնը—բայց որքան պարզ ու գեղեցիկ խօսքերով:

Այսօրուընէ կսկսուի այս շաբթուս աւետարանի սաղմոսներուն ողբաձայն (վառ ձայնի վերայ) երգեցմունքը, որ ժամանէր քրիստոնէից համար շատ ողբատաշարժ են ու քաղցր՝ եթէ վայելչապէս եւ ծանր երգուին:

Աւետարանէն առաջ երգուածը հարիւր երեք-երորդ սաղմոսն է, որ ծայրէ ծայր հիմանալի նկարագրութիւն է արարչագործութեան աշխարհի: Գրա-

բառին համը չառնողներուն համար՝ ոտանաւոր ազատ  
թարգմանութեամբ դնեմք այստեղ տուն առ տուն  
նոյն սաղմոսին խօսքերը, ափասալով դարձեալ որ  
սովորած եմք այնպիսի վսեմ իմաստները այսպիսի  
խեղճ աշխարհաբառով բացատրելու:

« Խոստովանութիւն եւ մեծվայելչութիւն զգեցար .  
արկար զլոյս որպէս զօթոց . ձգեցեր զերկինս որպէս  
խորան, եւ արկեր ի վերայ ջուրց զվերնայարկս նորա» :

Հագուստդ է փառք պայծառութիւն մեծութիւն,  
Լոյսը քեզի ծածկոյթ որփոց զարդարուն .  
Դուն երկինքը վըրանի պէս կանգնեցիր,  
Երկնից յարկերը ջրի վերայ հիմնեցիր :

« Օրհնեա անձն իմ զօնքը . Տէր Աստուած իմ, մեծ  
եղեր յոյժ » :

Սհնձն իմ, արի օրհնէ զԱստուած, եւ ասա.  
Տէր Աստուած իմ, քո մեծութեանդ չափ չըկայ :

« Խոստովանութիւն եւ մեծվայելչութիւն զգեցար,  
արկար զլոյս որպէս զօթոց . ձգեցեր զերկինս որպէս  
խորան, եւ արկեր ի վերայ ջուրց զվերնայարկս նորա» :

Հագուստդ է փառք պայծառութիւն մեծութիւն,  
Լոյսը քեզի ծածկոյթ որփոց զարդարուն .  
Դուն երկինքը վըրանի պէս կանգնեցիր,  
Երկնից յարկերը ջրի վերայ հիմնեցիր :



« Ո գնէ յամպս զգնացս իւր, եւ շրջի նա ի վերայ  
թեւոց հողմոց » :

Քու ոտքերուդ պատուանդան են տմպերը,  
Քու քալուածքիդ՝ քամիներուն թեւերը :

« Ո արար զհրեշտակս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս  
իւր ի հուր կիզելոյ » :

Դու հրեշտակներն ըստեղծեցիր հոգեղէն,  
Որ քեզ համար մէկմէկ կրակէ ծառայք են :

« Հաստատեաց զերկիր ի վերայ հաստատութեան  
իւրոյ, զի մի սասանեսցի յաւիտեան : »

Աշխարհո այնպէս հաստատ ամուր հիմնեցիր,  
Որ յաւիտեան չըսասանիր չըխախտիր :

« Խորք որպէս զգեստ վերարկու է նորա . ի վերայ  
լերանց կացցեն ջուրք » :

Խոր անդունդը վերարկուի պէս է քեղի .

Լերանց վերայ ջուրց բազմութիւն կըդիզուի :

« Ի սասոէ քումմէ փախիցեն , եւ ի ձայնէ որոտա-  
լոյ քումմէ սարսիցեն » :

Երք կըսաստես՝ ահով գողով կըփախչին ,

Որոտալուդ ձայնն որ առնուն՝ սարսափին :

« Ելանեն լեռնանան՝ եւ իջանեն գաշտանան , ի տե-  
ղի յոր հաստատեցեր զնոսա » :

Կըբարձրանան՝ մէկմէկ լեռներ կըդառնան ,

Եւ կըցածնան՝ մէկմէկ դաշտեր ձեւանան .

Իրենց ինչ աեղ որ որոշես՝

Այն տեղ հաստատ կըկենան :

« Սահման եղեր՝ եւ ոչ անցանեն , եւ ոչ եւս դառ-  
նան ի ծածկել զերկիր » :

Դուն ջըրերուն մէկմէկ սահման ես դըրեր ,

Անցնիւ ծածկել երկիրս երբէք չեն իշխեր :

« Առաքեցեր զաղբիւրս ընդ ծործորս . ի միջոյ լե-  
րանց գնացեն ջուրք » :

Աղբիւրներուն ճամբայ բացիր ձորերէն ,

Լերանց մէջէն խոխոջալով կըվազեն :

« Արբուցանել զամենայն գազանս վայրի , յագես-  
ցին ցիոք ի ծարաւս իւրեանց » :

Անտառներու գազանք անկից կըխըմեն ,  
Ցիռերն <sup>1</sup> իրենց ծարաւը հմն կանցընեն :

« Անդ թուչունք երկնից բոյնս գիցեն , եւ ի միջոյ  
վիմաց տացեն զձայնս իւրեանց » :

Թըռչունք երկնից բոյն կըդընեն անոնց քով ,  
Քարանց մէջէն կերգեն անոյշ ձայներով :

« Արբուցանէ զլերինս ի շտեմարանաց իւրոց . ի  
պտղոյ գործոց իւրոց լցցի երկիր » :

Լեռները հմն դիզուած ջըրով կըշտանան ,  
Անով պըտուզ կուտան արտեր անդաստան :

« Բուսուցեր զխոտ ի լերինս , զդալարի ի ծառայու-  
թիւն մարդկան » :

Դուն լեռներուն վըրայ խոտեր բուսուցիր ,  
Մարդկանց համար ամէն կանաչ տընկեցիր .

« Հաներ զհաց յերկրէ . գինի ուրախ առնէ , իւղ  
զուարթ , եւ հաց հաստատէ զսիրտ մարդոյ :

Գինին ուրախ կանէ ըզմարդ՝ եղը զուարթ .

Բայց հացով է որ ոյժ կառնէ ամէն մարդ :

« Յագեսցին ծառքն անտառի , եւ մայրքն լիբանա-  
նու , զորս դառ մնկեցեր » :

Կուշտ կըլինին միշտ անտառաց ծառերը ,  
Եւ քու տընկած լիբանանու մայրերը :

<sup>1</sup> Ցիռ , վալրի եշ :

« Անդ թռչունք երկնից ձագս հանցեն. եւ բոյն  
արագլի ապաւէն է նոցա » :

Անդ թռչուններն իրենց բոյներ կըդընեն,  
Արագլի բոյնն է խեղճերուն ապաւէն.

« Լերինք բարձունք են եղջերուաց, եւ վէմք ապա-  
ւէնք նապաստակաց » :

Եղնիկներուն բարձըր լեռներ բնակարան.  
Նապաստակաց՝ քարերու ծակն ապաստան :

« Արարեր զլուսին վամն ժամանակի. արեգակն  
ժամեաւ զժամ մամնելոյ իւրոյ » :

Կուսինն արիր որ ժամանակ ցուցընէ,  
Արեւն իրեն մըանելու ժամը գիտէ.

« Արարեր զխաւար՝ եւ եղեւ գիշեր. ի նմա գնան  
ամենայն գաղանք անտառի » :

Խաւարն արիր, եղաւ անով գիշերը,  
Երբ կըքալեն գաղանք ծառու լեռները.

« Կորիւնք առիւծուց մոնչեն եւ յափըշտակեն, եւ  
խնդրեն յԱստուծոյ զիերակուրս իւրեանց » :

Առիւծներուն կորիւնները մըալնչեն,  
Հստեղդողէդ իրենց ապրուստ կըխընդրեն.

« Ի ծագել արեւու ժողովին, եւ ի մորիս իւրեանց  
դագարեն » :

Արեւծագին խումբ խումբ մէկտեղ կըժողվին,  
Ամէն գաղանք իրենց մորին կըքաշուին.

« Ելանէ մարդ ի գործո իւր, եւ ի վաստակս ձեռաց  
իւրոց մինչեւ յերեկօյ:

Մարդը կենէ որ աշխատի՝ բան բանի,  
Մինչ իրիկուն ձեռքը գործէ չըդադրի:

« Ո՞րպէս զի մեծ են գործք քո Տէր. զամենայն ինչ  
իմաստութեամք արարեր, եւ լցաւ երկիր ստեղծուա-  
ծովք քովք » :

Ի՞նչպէս մեծ են քու գործերդ՝ Տէր Աստուած,  
Ամէն մէկ բանն իմաստութեամք ես արած.  
Բոլոր երկիրը ծայրէ ծայր  
Լի ստեղծուածովք է անհամար:

« Այս ծով մեծ եւ անդորր, ի սմա են սողունք՝  
որոց ոչ զոյ թիւ. գաղանք մեծամեծք եւ մանունք. ի  
սմա եւնաւք գնան, վիշապն զոր ստեղծեր խաղալ նո-  
վաւ » :

Ի՞նչ լնդարձակ, ինչ մեծ բան է այս ծովը.  
Ո՞վ գիտէ մէջն եղած սողնոց հաշիւը.  
Մանը ու խոշոր ինչ գաղաններ կըլողան,  
Ո՞րքան նաւեր ծովուն երես կըծըփան.  
Վիշապ ձուկն ալ դուն ես արեր,  
Որ ծաղր անէ ծովին ջըրեր :

« Ամենեքեան քեզ սպասեն, եւ դու տաս կերակուր  
նոցա ի ժամու » :

Քեզ կըսպասեն ամէն տեսակ կենդանիք,  
Ու դուն կուտաս ամենեցուն ուտելիք.

« Տաս դու նոցա՝ եւ կերակրին . բանաս զձեռն քո  
եւ կերտկրես զամենեսեան կամօք քո » :

Ժամանակին՝ ձեռքըդ բացած՝ հաց կուտաս,  
Քաղցըր կամօք դուն ամենուն կըդըթաս :

« Դարձուցանես զերես քո ի նոցանէ՝ եւ խոռվին .  
Հանես զոգի ի նոցանէ, պակասին եւ ի հողդառնան » :

Թէ որ երեսըդ դարձնես անոնցմէն,  
Կըսարսափին ու յոյսերնին կըկըտրեն,  
Եւ թէ հոգիդ քաշես առնուս խեղճերէն,  
Ուժէ կընկնին՝ հող կըդառնան՝ ուստի են .

« Առաքես զոգի քո եւ ստանաս զնոսա, եւ նորոգես  
զերեսս երկրի » :

Բայց դու նորէն հոգիդ նոցա կըդըրկես,  
Ոչընչութեան վըհէն դարձեալ կըփըրկես.  
Եւ այս կերպով երկրիս երես  
Բոլորովին կընորոգես :

« Եղիցին փառք Տեառն յաւիտեան. եւ Տէր ուրախ  
Եղիցի յարաբածս իւր » :

Ով Տէր, քու փառքըդ չըպակսի յաւիտեան,  
Ուրախ լինիս արարածոցըդ վըրան :

« Ո հայի յերկիր եւ տայ դողալ սմա, մերձեսցի  
ի լերինս եւ ծխեսցին » :

Դուն որ նայիս երկրիս՝ խոկոյն կըդողայ,  
Լեռան դըպչիս՝ կըբըռընկի կըմըխայ :

« Օրհնեցից զէք ի կեանս իմ. սաղմոս ասացից Աս-  
տուծոյ իմոյ մինչեւ եմ ես » :

Հզքեզ օրհնեմ Տէր՝ քանի որ կեանք ունիմ,  
Սաղմոս ասեմ քանի որ կամ ու կապրիմ:

« Քաղցը Եղիցի նմա օրհնութիւն իմ, եւ ես ուրախ  
Եղիցի ի Տէր » :

Միայն թէ իմ օրհնենքըս քաղցըր գայ քեզ,  
Անով միայն գոհ եւ ուրախ լինիմ ես :

« Պակասեսցին մեղաւորք յերկրէ, եւ ամբարիշտք  
մի եւս գտցին ի նմա. օրհնեա անձն իմ զՏէր » :

Այս Երբ երկրէս մեղք մեղաւոր պակասի,  
Ե՞րբ ամպարիշտ մարդոց հետքը կորսըւի.  
Դուն, ով անձն իմ, զեմուուած օրհնէ,  
Տէրդ ու ստեղծողդ նա է :

Առաւօտեան ժամուն աւետարանին գլխաւոր խոր-  
հըրդաւոր կտորն է ցամաքեալ թզենին, որովհետեւ ծաղ-  
կազարդին երկրորդ օրը՝ այսինքն աւագ երկուշաբթի  
օրը պատահեցաւ անոր չորնալը : Մեք այն աւետարա-  
նին խօսքերը գրեթէ ամբողջ յիշատակեմք այստեղ  
ի խրատ փափաքանօք լսողաց կենարար վարդապետու-  
թեան Փրկչին մերոյ :

Կպատմէ սուրբ աւետարանը թէ Տէրն մեր երե-  
կուան օրը մեծ փառաւորութեամբ երուսաղմէմ մըտ-  
նելէն ետեւ, տաճարին մէջ երկար խրատներ տուաւ  
Հրէից. եւ իրիկունը գնաց աշակերւացը հետ Բեթա-  
նիա գեղը, որ երուսաղմէն շատ հեռու չէր, այն

տեղ անցուց գիշերը, ինչպէս որ հաւանական է՝ իւր բարեկամին Դաղարու երանելի տունը: Երանելի կասեմ, եւ հաղար անդամ երանելի, ոչ թէ ունայն հասրաստութիւն, մնոտի զարդարանքներ ու աւելորդ սեղաններ ճաշեր ունենալուն համար, յորոց զուրկ էր անտարակոյս այն տունը, այլ անով որ իջեւան էր Քրիստոսի Տեառն մերոյ բարեկամին եւ նորա աստուածասէր քոյրերուն՝ Մարիամու եւ Մարթայի: Նոցա ճշմարիտ հարստութիւնն էր՝ Քրիստոսի անդին սէրը, բարեկամութիւնը. Նոցա զարդարանքն էր իւրենց հեզութիւնը, խոնարհութիւնը, պարկեշտութիւնը, եւ նոցա աղքատիկ՝ բայց թագաւորաց ցանկալի հարկիքն էր եռանդուն ջանք եւ բաղձանք հաճոյանալոյ Փրկչին, եւ հանդստութիւն տալոյ նորա աստուածային գլխոյն:

Երկրորդ առաւօտը Բեթանիայէն երուսաղէմ գարձած ժամանակը Տէրն մեր անօթեցաւ, քաղցեաւ կառէ սուրբ աւետարանը, եւ ճամբուն վերայ թուզի ծառ մի տեսնելով՝ քովը մօտեցաւ որ թուզ գտնէ փրցընէ, բայց բաց ի դատարկ տերեւներէ մէկ բան չգտաւ. դարձաւ ասաց թղենւոյն. «Մի ոք այսուհետեւ ի քէն պտուզ կերիցէ յաւիտեան». — Այսուհետեւ մէկն ալ պտուզ չուտէ քեզնէ յաւիտեան: Թղենին իսկոյն չորցաւ: Միւս օրը երբոր քովէն կանցնէին, տեսան որ այն թղենին արմատէն չորցեր է. Պետրոս առաջ անցաւ, ու զարմանալով ասաց Յիսուսի. Տէր, ահա այն թղենին որ անիծ եցիր՝ չորցեր է:

Յիսուս պատասխան տուաւ. Թէ որ դուք Աստուծոյ հաւատաք ունենաք, թղենին ինչ է, այդ լեռանն որ ասէք՝ թէ վերցիր տեղէդ ու ծովն ընկիր, բայց չըտարակուսիք սրտերնուգ մէջ որ պիտի կատարուի ձեր խօսքը, ինչ որ ասէք՝ կլինի. ասել կուզէք թէ ամենադժուար ու անկարելի կարծուած բաներն ալ հաւատաքով կդիւրանան:

Այն թղենին օրինակ էր Հրէից աղգին. վասն զի նոքա ալ օրէնքներով, արարողութիւններով ու դրսի ամէն զարդարանքներով զարդարուած՝ տերեւալից ծառի կնմանէին: Քրիստոս եկաւ, մտաւ նոցա մէջ, ճշմարիտ աստուածպաշտութեան պտուղներ՝ առաքինութիւններ փնտուեց՝ ինչպէս որ քաղցած մարդը ուտելու բան կինտուէ, բայց չգտաւ. «Եկն ի նա, եւ ոչ ինչ եգիտ ի նմա՝ բայց միայն տերեւ». ուստի եւ իրաւամբ անիծեց՝ այսինքն երեսի վրայ թողուց այն աղգը, եւ հեթանոսները կոչեց ի քրիստոնէութիւն:

Օրինակ էր թղենին նաեւ բովանդակ մարդկային ազգիս, որ Քրիստոսի ժամանակը ուրիշ ժամանակներէ ալ աւելի՝ ամէն աղէկութենէ զուրկ էր, եւ չորնալու փճանալու արժանի. ուստի եւ այսօրուան շարականին մէջ գորովական ու աղօթական կերպով ասուած է. «Նոր նորոգող բնութեան մերոյ Յիսուս, «որ ի խորհուրդ հնութեան մարդոյն՝ զանպտուղն «այսօր չորացուցեր զթղենին. եւ զմեզ ի հնացեալ «մեղաց նորոգեա ի կեանս անմահ»». — Տէր Յիսուս,

դուն որ մեր ապականեալ ու հնացեալ բնութեանը նորոգողն ես, դուն՝ մարդուս (Ադամայ) հնութիւնը վերցընելու մտքով՝ անպառող թզենին այսօր չորցուցիր. դուն զմեզ ալ՝ որ մեղաց մէջ հնացեր եմք՝ ու բարի պառողներէ զուրկ, նորոգէ, ու անմահական կեանք տուր մեզի:

Նոյն առաւօտեան աւետարանին միւս խօսքերն ալ համառօտ բացատրութեամբ յիշատակեմք: Յիսուս տաճարին մէջ ժողովրդեան խրատ տուած ժամանակին, Հրէից քահանայապետներն ու ծերերը, — «Ռ նախանձով ու հակառակութեամբ լցուած՝ անդադար կշանային յանցաւոր երեւցընելու զՓրկիչն մեր՝ իբրեւ օրինազանց, որպէս զի մեռցընելու իրաւունք ունենան, — եկան հարցուցին իրեն՝ իբր թէ անմեղութեամբ ու միայն բան հասկընալու մտքով. «Որով իշխանութեամբ առնես զայդ, եւ ով ետ քեզ զիշխանութիւնդ զայդ»: — Այդ վարդապետական կամքարողութեան իշխանութիւնն որ կրանեցընես, ու վաճառականները տաճարէն գուրս կվարես, ուստի ընդուներ ես գուն, կամ ով տուեր է քեզի: Յիսուս՝ սրտագէտ Աստուած լինելով՝ կտեսնէր որ այն նոցա հարցմունքը բոլորովին կեղծաւորական ու իրենց խրզմանքին ալ գէմ էր, — որովհետեւ աղէկ կհասկընային որ Փրկիչն մեր ոչ միայն հրաշագործ մարդարէ, այլ եւ մարդարէից գուշակած Մեսիան էր. նոցա իրենց բերնովն ասածին պատասխան տալու տեղը՝ մտքերնուն պատասխան տալով ասաց. Առաջ ես ձեզի:

բան մի հարցընեմ. թէ որ պատասխանը տաք, ես ալ կասեմ ձեզի թէ ինչ իշխանութեամբ կանեմ այս բաները. Յովհաննու Մկրտչին մկրտութիւն անելու իշխանութիւնն ուստի էր. յԱստուծոյ թէ ի մարդկանէ: Շփոթեցան կեղծաւորները. սկսան իրարու հետ փըսիալ թէ ինչ պատասխան տամք. թէ որ Աստուծմէ էր ասեմք, պատասխան պիտի տայ թէ ուրեմն ինչու չհաւատացիք իրեն խօսքին՝ որ կասէր թէ Մեսիան ես չեմ, հապա Յիսուսն է. իսկ թէ որ մարդկանցմէ էր ասեմք, վախ է ժողովրդէն, վամն զի ամէնքն ալ Յովհաննէսը մարդարէի տեղ գրած էին: Պատասխան տուին Յիսուսի թէ չեմք գիտեր. որ յայտնի ուստի էր. ուստի եւ Յիսուս արժան չհամարեցաւ զանոնք իւր պատասխանին, ու ասաց. «Եւ ոչ ես ասեմ ձեզ, որով իշխանութեամբ առնեմ զայս». — Ես ալ ձեզի չեմ ասեր՝ թէ ինչ իշխանութեամբ կանեմ այս բաները. որովհետեւ գուք չէք ուզեր բերնով ասել ձեր խղձմանքին վկայածը:

Երբոր այս կերպով խաղը արաւ Յիսուս նոցա կեղծաւորութիւնը, սկսաւ ուրիշ խօսքերով ու օրինակներով երեսներուն զարնել նոցա չարութիւնը, եւ գուշակել այն պատիժներն որ իրենց խստասրտութեանը համար պիտի ընդունէին Աստուծմէ: — Օրինակներուն մէկն այս էր. Մարդուն մէկը երկու որդի ունէր. որդեակ, ասաց մէկուն, գնա այսօր այդին աշխատէ: Արդին պատասխանեց թէ կերթամ տէր իմ, բայց չգնաց: Միւս որդւոյն ասաց նոյն բանը.

2



նա պատառիսմն տուաւ թէ զեմ ուզեր երթաւ. բայց  
յետոյ զզջացաւ ու գնաց այդին: Հիմա այս երկուքէն  
մըր կատարած եղաւ հօրը կամքը: Նոքա պատասխան  
տուին թէ երկրորդը: Յիսուս վրայ բերաւ թէ Գիտ-  
ցէք որ այսպէս ալ գուք՝ միշտ խոստացեր էք ու կը-  
խոստանաք Աստուծոյ օբէնքները պահել, Աստուծոյ  
կամքը կատարել, ու չէք աներ, ուստի պէտք է որ  
վերջապէս Աստուծոյ երեսէն ընկնիք. իսկ մաքսաւոր-  
ներն ու մեղաւորները, որ գուք կարհամարհէք՝ իբր  
թէ արդէն Աստուծոյ երեսէն ընկած են, ձեզնէ առաջ  
պիտի երթան երկնից արքայութիւնը: — Ուրիշ օրի-  
նակ մի տամ, ասաց, ձեզի. Մարդուն մէկը այդի  
տնկեց, այգւոյն չորս գին ցանկ՝ պատ քաշեց, մէջը  
հնձան՝ այսինքն գինի կոխելու տեղ վորեց, եւ աշ-  
տարակ մի շինեց, այդին մշակներու, այգեպաններու  
յանձնեց, ու ինքը գնաց հեռու աշխարհք: Երբոր խա-  
ղող քաղելու ժամանակն եկաւ, ծառաներ յուղարկեց  
մշակներուն որ այդիին պտուղն առնու. Նոքա բոնեցին  
նորա ծառաները, որը տանջեցին, որը սպաննեցին,  
որն ալ քարկոծեցին: Ուրիշ ծառաներ յուղարկեց,  
առաջիններէն աւելի շատոր. նոցա գլխուն եւս նոյն  
բանները բերին: Վերջապէս իւր որդիին յուղարկեց մը-  
շակներուն՝ ասելով թէ կարելի է որ իմ զաւակէս  
ամըչնան պատկառին: Իսկ մշակները երբոր տեսան  
որդին, ասին իրենց մէջ. Սա է ժառանգը, եկեք  
մեռցընեմք զինքն ու ժառանգութիւնը մեր ձեռքն  
անցընեմք: Այս ասին ու հանեցին զինքը այդիէն  
գուրս՝ մեռուցին: Այժմ այգւոյն տէրն որ գայ,

ինչ պէտք է անէ այն մշակներուն: Պատասխան տը-  
ւին թէ « Զշարմն չարաւ կորուցէ. » — Այն չարերը,  
անզգամները չարաչար պէտք է պատժէ, ու այդին  
ուրիշ մշակներու տայ, որ ժամանակին իրենց տալու  
պատուզը տան: Ահա այսպէս ալ, ասաց Յիսուս, Աս-  
տուծած պիտի առնու ձեր ձեռքէն իւր արքայութիւ-  
նը, այսինքն եկեղեցին, որ իրեն անկած ու զարդա-  
րած այդին՝ պարտէցն է, ու այնպիսի ազգի պիտի  
տայ որ պտուղն ընդունի անկից. եւ ոչ թէ ձեր  
արածին պէս՝ ոչ միայն պտուղ չտայ այն ազգը,  
հապա նաեւ իւր զրկած մարդարէներն ու առաքեալ-  
ները հալածէ, չարչարէ, քարկոծէ, մեռցընէ, եւ  
իւր միածին Որդւոյն ալ չխնայէ:

Քահանայապետները, զպիրներն ու փարիսեցի-  
ները հասկըցան որ իրենց համար են Յիսուսի ասած-  
ները. բայց խրատ առնելու տեղ՝ ուզեցին բռնել զին-  
քը, ժողովրդէն վախցան. վասն զի բոլոր ժողովուրդը  
մարդարէի տեղ գրած էր զՅիսուս: — Ասով ալ կիմա-  
ցուի թէ մեծերն ու բռնաւորները եթէ Աստուծմէ  
չվախնան եւս, չեն կրնար ամէն անգամ հասարակաց  
մաքին ու կարծիքներուն գէմ յայտնապէս հակա-  
ռակիլ:

Ուրիշ առակ մի ալ ասաց նոցա Յիսուս. Թագաւո-  
րին մէկը հարսնիք արաւ իւր որդւոյն. ծառաներ յու-  
ղարկեց որ հրաւիրեալները՝ ձայն տրուածները գան.  
Իսկ հրաւիրեալները անհոգութիւն անելով, որը իւր  
գեղը գնաց, որը իւր առուտուրին, ոմանք ալ բռնե-  
ցին նորա ծառաները, անարդեցին, սպաննեցին: Այս



որ լսեց թագաւորը՝ քարկացաւ, զօրք դրկեց, այն մարդասպանները մեռուց, ու նոցա քաղաքին կրակ տուաւ՝ այրեց. յետոյ առաջ ծառաներուն. Հարսնիքս պատրաստ է, քայց հրաւիրեալներն արժանի չէին. զնացէք ճամբու գլուխներն ու զնիվ որ գտնէք՝ հարսնիքի հրաւիրեցէք: Այսպէս արին, ու հարսնիքին տունը լցուեցաւ. Թագաւորը ներս մտաւ որ տեսնէ թէ որոնք են ժողվուած հարսնեւորները. մարդ մի տեսաւ որ հարսնիքի հագուստ չունէր: — Հին տաենը շատ տեղ սովորութիւն կար որ հարուստ իշխանները կամ թագաւորները հարսնիքի եկողներուն լայն ու փառաւոր հագուստ կհագցընէին՝ խալաթինման: — Ընկեր, ասաց անոր. գուն թնչպէս մտար այստեղը որ հարսնիքի հագուստ չունէիր. ասելէ թէ կամ ձայն տրուած չես, եւ կամ անհոգութեամբ ու արհամարհանօք չես ուղած կանոնին կամ սովորութեան հնագանդիլ: Նա պատասխան չկրցաւ տալ, պապանձեցաւ մնաց: Թագաւորը հրամայեց սպասաւորներուն որ անոր ձեռքը տոքը կապեն ու դրսի մութը հանեն ձգեն, ուր ողբ ու լաց անելէն ու ակռայ կրծտելէն ուրիշ բան չկայ. «Ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ եւ կրծել ատամանց»: Այսպէս ահա կանչուածները շատոր են, ասաց Քրիստոս, եւ ընտրուածները քիչոր: Այս առակով հասկըցուց Տէրն մեր Հրէից, մեզի ալ կհասկըցընէ նախ՝ որ չարհամարհեմք երբէք Աստուծոյ կոչումն ու շնորհքը, հապա ամէն դըմուարութեանց յաղթելով՝ Աստուծոյ ձայնին ու մեր խղճմանքին մտիկ անեմք. եւ երկրորդ՝ ջանամք սուրբ

եւ շնորհալի վարքով՝ իբրեւ հարսանեաց հագուստապվարժանաւոր որդիք լինել սուրբ Եկեղեցւոյն Քրիստոսի, որ իրաւամբ կառուի «Հարսնարան արանց արդարոց»:



Երեկոյեան ժամուն առաջին լինթերցուածն է աշխարհիս ստեղծագործութեան պատմութիւնը՝ Աստուծաշնչի ծննդոց գրքին սկիզբէն, «Ի սկզբանէ արար Աստուծած զերկին եւ զերկիր»: — Երկրորդ լինթերցուածն է Սոլոմոնի Առակաց գրքէն, «Ճանաչել զիմաստութիւն եւ զիրատ», եւ որոյ այս խրատական խօսքը աւելի խորհրդաւոր կերպով կյարմարի Ադամայ եւ ագամորդւոց. «Սկիզբն իմաստութեան երկիւղ Տեառն... Զիմաստութիւն եւ զիրատ ամբարիշտք անգուսնեն»: — Ամէն իմաստութեան գիտութեան հիմն ու արմատը Աստուծոյ վախն է... Միայն Աստուծմէ չվախցող ամբարիշտ մարդիկն են՝ որ բանի տեղ չեն

դներ՝ ոչ իմաստութիւնը եւ ոչ խրամը: — Երբորդ  
ընթերցուածը եսայեայ մարգարէութենէն է. «Մխի-  
«թարեցէք, մխիթարեցէք զժողովուրդ իմ, առէ Աս-  
«տուած... Թողեալ լիցին դմա մեղք իւր. զի ընկալաւ  
«ի ձեռանէ Տեառն կրկին զշատուցումն մեղաց իւրոց»:  
—Մխիթարեցէք մխիթարեցէք իմ ժողովուրդս, կասէ  
Աստուած. այսինքն մխիթարեցէք զեղամ եւ նորա  
ապաշխարող զաւակները... ասէք իրենց որ պիտի  
ներեմնոցա մեղքերը, անոր համար որ այն մեղքե-  
րուն ապաշխարանքը երկու անգամ աւելի ընդունե-  
ցան այնքան հոգեւոր եւ մարմնաւոր խեղճութիւննե-  
րով՝ որ գրախաէն գուրս ընկած ժամանակներէն ի  
վեր կքաշեն:

Աւետարանին սաղմոսը առաւօտեան սաղմոսին պէս՝  
աշխարհիտ արարչագործութեանը յարմար իմաստ-  
ներ ունի:

Իսկ երեկոյեան խորհրդաւոր աւետարանն այս է.  
Ցիսուննորէն երուսաղէմ գնացած ժամանակը մէկ-  
դի առաւ իւր տասուերկու աշակերտներն ու ճամ-  
բան նոցա հետ առանձին խօսելով ասաց. Այժմ որ  
երուսաղէմ կերթամք, գիտցէք որ ես վերջապէս պի-  
տի մատնուիմ քահանայապետներուն ու գպիրներուն  
(այսինքն Հրէից կարգացողներուն) ձեռքը. նոքա զիս  
պիտի գատապարտեն, մահապարտ պիտի վճռեն,  
հեթանոսներու՝ այսինքն կռապաշտ Հռովմայեցւոց  
ձեռքը պիտի տան որ զիս անարգեն ծեծեն ու խաչ  
հանեն. իսկ ես անոր երրորդ օրը յարութիւն պիտի

առնում: Ցիսուսի այս խօսքերը առակի պէս մութ-  
կերեւնային բարեսիրտ աշակերտներուն. չէին հաս-  
կընար խեղճերը՝ թէ ինչպէս կարելի է որ այն երու-  
սաղէմացիք՝ որ Քրիստոսի այնչափ հրաշքները տես-  
նելէն, այնպիսի աստուածային վարդապետութիւննե-  
րը լսելէն ու վայլելէն, երկու օր առաջ այնքան օրհ-  
նութեամբ ցնծութեամբ կեցցէներով ովսաննաներով  
զիսուս ընդունելէն ետքը, պիտի թողուն որ նախան-  
ձոտ քահանայապետներն այնպիսի նախատինք՝ այն,  
պիսի անիբաւութիւններ անեն Ցիսուսի, եւ մինչեւ  
խաչի վերայ կախելով մեռցընելու յանդգնին: Եւ  
թէպէտ այն ալ ասաց նոցա Քրիստոս՝ թէ «Յերիր  
աւուր յարիցէ». — Երբորդ օրը յարութիւն պիտի  
առնում: բայց այս խօսքն ալ աշակերտաց համար ա-  
ռաջիններէն աւելի գիտւար էր հասկընալը. վասն զի  
յարութիւն առնելուն ինչ լինելը չէին կրնար գիտ-  
նալ. եւ եթէ գիտնային, բնական էր որ ասոր ալ  
տարակուսէին թէ նա որ կամաւորապէս եւ աստուա-  
ծաբար յարութիւն պիտի առնու, միթէ չըկրնար  
այնպէս անել որ ոչ իւր թշնամեաց ձեռքն ընկնի,  
ոչ չարչարուի եւ ոչ մեռնի:

Միայն այսչափը գիտէին կամ կմակարերէին աշա-  
կերտները՝ թէ Ցիսուս ճշմարտապէս Մեսիան լինե-  
լով, մօտեցած է այն ժամանակը՝ յորում իւր մեծու-  
թիւնը, իշխանութիւնը, թագաւորութիւնը որ եւ  
իցէ կերպով ձեռք պիտի առնու. ի հարկէ յոյս ու-  
նէին նոքա բարեմտութեամբ որ այն ատեն իրենց

նիւթական խեղճութիւններն ալ կդադրին, ու փոքր ինչ հանգստութեան երես կտեսնեն՝ իբրեւ Մեսիա թագաւորին աշակերաներ ու սպասաւորներ :

Այսպիսի անմեղ ու միամիտ յօյսերով՝ աշակերտաց մէջէն երկու եղբայր, այսինքն Յակոբոս եւ Յովհաննէս աւետարանիչ, — որ Յիսուսի հետ հեռաւոր ազգականութիւն ալ ունէին, ու գիտէին որ Յիսուս իրենց աւելի սէր եւ ընտանութիւն կցուցընէ, — գնացին իրենց մայրն առին հետերնին ու եկան Յիսուսի : Մայրերնին Յիսուսի ոտքն ընկաւ խոնարհութեամբ, երկրպագութիւն արաւ, բայց նա ալ չէր համարձակեր խնդիրքն ասելու, մինչեւ որ Յիսուս ինքը հարցուց թէ «Զի՞նչ կամիս.» — Ինչ կուզես, խնդիրքդ ինչ է : Սիրտ առաւ խեղճ մայրն ու պատասխանեց . «Ասա զի նստցին սոքա երկու որդիքս իմ՝ մի ընդ աջմէ քումմէ եւ մի ընդ ահեկէ յարքայութեան քում.» — Հրամայէ, որոշէ, որ այս իմ երկու զաւակացս մէկը քու աջ կողմդ նստի, միւսը ձախ կողմդ, երբոր թագաւորութիւնդ ձեռք առնուս իբրեւ Մեսիա : Յիսուս գարձաւ ասաց քաղցրութեամբ այն երկու սիրելի աշակերտացը . «Ոչ գիտէք զի՞նչ խնդրէք.» — Դուք ալ չէք գիտեր թէ ինչ է ձեր խնդրածը . գուք կարծէք թէ ես փառք պատիւ մեծութիւն թագաւորութիւն պիտի ունենամ այս աշխարհիս վերայ կամ հիմակուընէ, մինչդեռ այժմ իմ առջեւս եղածը չարչարանաց գաւաթ մի է որ պիտի խմեմ, արեան աւազան մի է՝ յորում պիտի լուացուիմ : Դուք այն առէք ինծի թէ «Կարէք ըմ-

պել զբաժակն զոր ես ըմպելոց եմ, կամ զմկրտութիւնն զոր ես մկրտելոց եմ՝ մկրտել:» Աշակերտաներն ասին պարզ սրտով եւ ուրախութեամբ, «Կարող եմք.» մտքերնէն անշուշտ անցընելով որ այն գաւաթթը խմելուն ու այն արիւնը թափելուն վարձատրութիւն պիտի լինէր իրենց խնդրուածքին կատարումը: Բայց քաղցրագութ Փրկիչը չկամեցաւ յայտնի ասել նոցա, մանաւանդ միւս աշակերտաց առջեւը, թէ պիտի համնին երբ եւ իցէ իրենց գովելի փափաքնացը . պատասխանեց նոցա . «Զբաժակն իմ ըմ՝ «պիցէք, եւ զմկրտութիւնն զոր ես մկրտելոց եմ՝ «մկրտիցիք. բայց նստուցանել ընդ աջմէ իմմէ եւ «ընդ ահեկէ ոչ է իմ տալ, այլ որոց տուեալ է ի «զօրէ իմմէ.» — Իմ գաւաթթէս խմելը՝ կիրմէք, իմ մկրտութեամբս մկրտութիլը՝ կըմըկըրտուիք. բայց աջ կողմս՝ ձախ կողմս նստեցընելը իմ բանս չէ, հապա երկնաւոր Հայրս որոնց համար որ սահմանած է՝ նոցա բաժինն է :

Յիսուսի այս վերջին խօսքէն սիրտ առնելով միւս աշակերտները՝ նեղացան այն երկու եղբարց երեւցուցած անձնասիրութեանը. որ թէպէտ պարզմտութեամբ եւ ի սիրոյ, այսինքն Յիսուսի միշտ մօտիկ լինելու մտքով արեր էին այն խնդրէքը, բայց երեւոյթը յայտնի փառասիրութիւն եւ անձնասիրութիւն էր : Նոցա կարծիքէն ու զգացմունքէն առիթ առաւ Յիսուս այս խոնարհութեան խրատը տալու ամենուն, որով եւ մեղի. — Մօտ եկէք, ասաց նոցա . գուք ալ գիտէք որ գրսի ազգաց եւ ժողովրդոց մէջ

ով որ իշխան է՝ մեծ է, եւ նա կտիրապետէ նոցա  
վերայ. Զեր մէջ այնպէս պիտի չլինի. Հապա ով որ  
ձեր մէջը մեծ լինել կուզէ՝ թող ամենուն սպասառորը  
լինի. Եւ ով որ ուզէ առաջին տառիլ՝ թող ամենուգ  
ծառան լինի. Ենչպէս որ ահա ես ալ եկեր եմ՝ ոչ թէ  
ծառայութիւն ընդունելու, Հապա ծառայելու, եւ  
լիքինքս շատ մարդկանց գերութենէ ազատուելուն  
Համար նուիրելու. «Որպէս Որդի մարդոյ ոչ եկն  
«պաշտօն առնուլ, այլ պաշտել, եւ տալ զանձն իւր  
«փրկանս փոխանակ բազմաց։»

Սուրբ աւետարանին այս սքանչելի պատմութեանը  
եւ այս աստուածային խօսքերուն վերայ տեսէք թնջ  
վեմ ու գեղեցիկ խորհրդածութիւններ կանէ այս-  
օրուան շարականը շարադրող մեր սուրբ Հայրապետը.

«Բգլել օրհնեմք որ բաշխողդ ես բարութեանց,  
«եւ Հայոցեմք որպէս ի մարդասիրէ ընդ մօր քո ըն-  
«տրելոցն զիմանալի աշխարհն.» — Ով ամէն աղէկու-  
թիւն պարգեւող մարդասէր Փրկիչ, զքեզ կօրհնեմք,  
եւ քու ընտրեալ աշակերտացդ մօրը հետ ի միասին  
կիսնդրեմք որ տաս մեզի հանդերձեալ աշխարհն  
երանաւէտ վայելմունքը։

«Զի գու ես Տէր՝ յորմէ Հայոցէր մայլն Հաւատով  
«հանդերձ որդւովք սրբեցելովք ընդ աշմէ քո զիառս  
«եւ յահեկէ. ընդ որս եւ մեք աղաչեմք, զի գասես-  
«ցես ընդ սուրբս քո.» — Դու այն Տէրն ես՝ յորմէ  
կիսնդրէր մեծահաւատ մայրը իւր սուրբ որդւոցը  
հետ քու աջ ու ձախ կողմիդ փառքը. նոցա հետ մեք

եւս կաղաչեմք, զմեզ ալ անցուք քու սուրբերուդ  
կարգը։

«Այլ գու բարձրեալ Փրկիչ, որ վասն մեր խոնար-  
«հեցար, արժանի արա զմեզ ըմպել զբաժակ պա-  
«տուիրանի կենաց քոց Տէր, որով կացցուք ընդ աջ-  
«մէ քումմէ ի հանդերձեալ քում գալստեանն.» —  
Բայց անկից առաջ, ով բարձրեալ Փրկիչ մեր, որ  
մեզի համար խոնարհեցար՝ մարդ եղար, գուն ար-  
ժանի արա զմեզ խմելու քու պատուիրանացդ անմա-  
հական գաւաթը. որպէս զի անով կարենամք քու ա-  
ջակողմնդ կենալ հանդերձեալ գալստեանդ ժամանակը։

«Ի միւսանգամ քո գալստեանն յորժամ գաս գա-  
«տել զերկիր, ընդ նոսին դասաւորեա ըզմեզ ի փառս  
«յաջակողմանն. որով հանցուք քեզ օրհնութիւն  
«յանըսպառ յաւիտենին.» — Քո միւսանգամ գալս-  
տեանդ ատենը, երբոր աշխարհս դատելու գաս,  
այն երկու սուրբ առաքելոցդ հետ շարէ զմեզ աջա-  
կողմեան փառաւորութեանդ մէջ. որով օրհնեմք ու  
փառաբանեմք զքեզ յաւիտեանս յաւիտենից. ամէն։



23 MAY 2013

## ԾԱՆՈՒՅՈՒՄՆԵՐ

ՍԱՐՑՆ անունով ընթերցմունքները մեզի հնարել տուողն եղած է գլխաւորապէս մերազնեայց մեջ տարածուիլ սկսած ուսումնասիրութիւնը, որով կարդալ չգիտցողներն անգամ կցանկան գոնէ լուել մարդուս հարկաւոր գիտելիքները<sup>1</sup>:

Մէկ կողմանէ այս ազգային ուսումնասիրութեան օրէ օր աճիլը տեսնելով, եւ միւս կողմանէ յորդորուելով քանի մի արժանապատիւ եկեղեցականաց խօսքերէն, ուրախութեամբ ծեռք զարկինք այս աշխատութեան, եւ այնպիսի ընդարձակ շրջան մի տրւինք ասոր՝ որ ամէն փեճակի անձինք եւս իրենց պիտոյիցն ու ախտօժակին յարմար նիւթեր գտնեն մէջը:

Վասն զի հոգեշահ պատուրեանց եւ խոհանոց կարգը դրած եմք ամէն տեսակ կրօնական, եկեղեցական, եւս եւ բարյական գիտելիքները, ինչպէս սուրբ գերոց պատմութիւններ, տէրունական տօներու խորհուրդներուն ու արարողութեանցը բացատրութիւններ, մեծամեծ սրբոց՝ մանաւանդ ազգային սուրբերու վարքեր, եւ այլն։ Խսկ կենցաղօգուտ զիտեկաց կարգին մէջ կդասաւորեմք ո՞ր եւ իցէ արտաքին, այսինքն պատմական, աշխարհագրական, ընագիտական՝ օգտակար տեղեկութիւններ։

Սյսպիսի աշխատութեան ընդհանրապէս երկու գլխաւոր յատկրութիւն տալը ամենահարկաւոր նանցցեր եմք։ Առաջինը այս՝ որ ոճը ո՞րքան կարելի է պարզ լինի, այնպէս որ ամէն մարդ կարենայ առանց դժուարութեան հասկընալ։ Երկրորդը այս՝ որ ամենայն տօն կամ պատմութիւն կամ գիտելիք առանձին տետրակով իրատարակուի, եւ մէկ տետրակը միւսին իետ կապ չընենայ. այնպէս որ եթէ մէկը ամէն տետրակները չկարողանայ կամ չլամենայ ունենալ, արդէն առածները անկատար ու պակասաւոր գրքի պէս չմնան, եւ իրենց ամբողջութիւնը չկորսընեն. միանգամայն ամէն տետրակներն ալ ստանալ կամեցողը կարենայ շատը ի միասին կազմել տալ հատոր հատոր՝ երբոր նոյն տեսակ նիւթերու վերայ եղած լսարանները շատնան։

(1) Մատեաց Սպառնի 1861 ամին, Էջ 49.



ՊԱՏՐԱՍՏԻ Ի ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ.

Ծնունդ եւ Յայտնութիւն Տեառն.

Տեառնը գառաք.

Աւագ Երեքշաբթի.

Աւագ Զորեքշաբթի.

Աւագ Հինգշաբթի.

Աւագ Ուրբաթ.

Չատիկ սուրբ Յարութեան Տեառն.

Համբարձումն.

Հոգեգալուստ.

Վարդավառ.

Վերափոխումն.

Սուրբ Հռիփոխմեանք.

Ս. Գրիգոր Լուսաւորիչ.

Որդիք եւ թոռունք սրբոյ Լուսաւորչին.

Մեծն Ներսէս Պարթեւ.

Ս. Սարգիս Զօրավար.

Յոք Երանելի.


Թագէսս առաքեալ, Ս. Սանդուխտ Կոյս,  
եւ Ս. Շուշանիկ.

Երկինք.

Սրեւն ու Մոլորակիները.

Զերմութիւն եւ Զերմաչափ.

Կոստանդնուպօլսոյ առումն ի Տաճկաց.



204 //

